



# ՎԱՐԴ

## ԿԵՍԱՐԻՈՅ

(ԿԻՒՂՋԱՐԸ ԳԱՅԱԱՐԻՑՔ)

ՕՐԱԳԻՐ ԵՐԿՇԱԲԱԹԵԱՅ

|  |        |
|--|--------|
| Կը հրատարակուե ամեն ամայն 1 բ. և 15 բ. |        |
| Տարեւան գիւղ և կանոնի                  | 80 դր. |
| Վեցամուսոյ և այլ գիւղ                  | 50 դր. |

|   |  |
|---|--|
| Սուրբութեան դեմ ու այլ, Եկեղեց-քառ, Հեթեցին:              |  |
| Դաշտ երեսութ օրոքոց տաճու ծանուց առաջնու գոյ և է:         |  |
| Ազգային որ և յօդուանելու իշխանութիւն հրատարակուելու համար |  |

1 801Ն10

Ա. ՏԱՐԻ 1863

Թիվ 7

Ա Զ Գ Ա Յ Ի Ւ  
1 8 6 3 Մ Ա Յ Ի Ս 2 6  
Տ Ա Ր Ե Դ Ա Ր Զ

Պու սէնէ Սահմանադրութիւն տարեղարձը  
տահա զիատէ միւշերրէֆ զիքրիթթէրէ նախը ու  
մուշ օլուագ՝ մէսերրէթ մէսերրէթ իւզերինէ զուհը<sup>1</sup>  
իախւպ միլէթիմիզ շատիւման օլմուշ տուը ։ պու  
զերրիթթէր հէմ էսէրի եսղետի պըրաղըպ՝ հէմտէ  
պուլունասուղուղ տէփոի միլէթիմիզնէ ։ (նը-  
շանաւոր) եանի մէշհուր սղիր սէնէ իյլէմիշ տիր։  
Պիրնամի ։ Սալթանամթը Սէնիէ շէվքէթթէւ  
գուարէթթու էֆէնտիմիզ Փատիշահ Հաղ-  
թթէթիմինին միւպարէք Իսմի շէրիֆլէրի Լիր-  
մէնի միլէթի զէպանինտէ պինէրձէ թէշէր-

քիւր վէ սէնալէրիէ թէհնիէ զըլընմըշ ։ իքին-  
չի Խգալխալըար տարեղարձը տախի պիր վէ օլ  
մահալուէ ։ վէ օլ կիւնուէ թէստախիթ իյլէմէ-  
սիյլէ պու իքի միլէթին պիր պիրինէ օլան միւ-  
նագալթը միւլաթէֆէթի վէիւչիւնձիւ Ա ար-  
շութի թարաֆընտան զէվալթը միւհթէրէմէնին  
լասասէթէն պուլունմասը ։ պու իւչ տիւրլիւ մէ-  
սէրրէթի աղկմէյէ պատի օլան սէպէպլէրուէն միլ-  
էթիմիպէ նէ թէտօիր վիրիլմէսի ։ եախօտ նէ՞  
վէրիլսէ եագըշը օլմուղու ։ վէ տահա նէ՞ իթմէք  
նամարլագուլունմագ վէ պու հանդէստէն նէ տիւրը

լիւ սէմէրէ չըգարմագ ճակիզ օլտուղու, միւպաշասաթընը սարջընազար իտէրիզ, եանի պիզտէն էվիլ՝ պիզտէն զեատէ միւգթէտիր՝ միւելիքի էլք սէօլէյէմէքլէր տիր տէյու մէմիւլ իտէրիզ:

Պու Հանդէսի լայէլայն սէյր իտէնէրէ եէ նիտէն թարիփ նէ՛ հաճէթ, վէ սէյր իթմէյէլէր իշին միւֆասալէն սէօլէմէքտէն իսէ՛ պազը տիգգաթա շայան մէալի մատուէ խապէլ վերիլսէ, տահի խօշ օլուր գլեաս իտէրիզ:

Չիւնքի պու կիպի պիր ձէմիէթտէ պու լունտուղումուզտէ, պիղձէ զիյատէ խօշ կէօրիւնէն շու տուրքի, զաթը Աահմանադրութիւն իշին հազըրլանմըշ օլան զիաֆէթ (տարեգարձ) զիննէթ՝ պիմէալ օլմատըրլընտան իջրա օլունան շէնիք տախի մէֆհումուղ թէտպիսիզ օլմամալը. վէ պունու իսէ՛ էլակէթտէ էվէլձէ տիւշինիլմիւշ վէ էլտէն կէլինէնէ մուվաֆֆագ օլունմուշ տուր. Ա է թէշէքիւր պիրիէ տիմէյէտ միւսաթէ կէմիւտէ կէօրիւնէն հիւնիւ իմթիզած՝ հէր քէսին պիր պիրէլինէ օլան թէվէժահւհի մէտէ շայեան տըր.

Աէլէլիմ տիգգաթէ շայեան տէտիկիմիզ եէրլէր. (Անաթօլուր կէօգիւ իշէ նազար օլունարագ) կիսալուսին, Օսմանլը պայյաղը, Խթալիս պայյաղը Ազգային Սահմանադրութիւն հրութաթը սիւլիւսիլէ թահրիր, եէրպէտէնէր եիւքսէքլէրլատէ փազ, վէ քիմիսի էլտէ քիմիսի եիւքսէքլէմէր իւզէրինտէ թէմէվիւթ իթմէլէրի, վէ պիրիպիրինին պիլ մուգապիլէ իսթիգապալինէ չըգարագ՝ եէք տիկէրինի սէլամիայը պիր պիրինէ եագլաշըգ գարրշմալարը, թէտիւպիւդ բուհունա պէօյիւք վուրդուն օլմասը տըր:

Խթալեա տէվէթի ասըրլատէլէրինտէն Տէր սէտատէթտէ էլչի պուլունան Մարդիկ Կարաչիուլի ձէնապէլրի, Մատտամ Քօնթէ Լ եթակիէ պէրապէր. Գօնսիւլ Ճէնէռալ Մ. Առնոլ տէ Մարթինո, Ա իս Գօնսիւլ Ը ըպալիէ Մ. Ա ննեալի. Ա իս Գօնսիւլ Մ. Քօնթլո. Քօնթէլիթա. Քօնթէ Արէրի. Մէջլիս բէյիսի Ը ըպալիէ Մ. Մալեօլա. վէ թէրձիւմանլարտան Ա. Ա էրնօնի (պաշ թէրձիւման) Մ. Արաչիանի (իքինձի թէրձիւման). վէ Ա. Փարոնի. վէ Ալաէր Ը ապէր (իւչինձիւ թէրձիւմանլար). Քօնթէ Քամբրօ. վէ Քօնթէ Քամբօ. վէ էլչինին մայեէթինէ թայեին օլան Խթալեա պէյլիք փաբօրունուն պաշ գօմանտա-

նը. վէ սայիլր զապըթան. պու Ճիւմէ դէվաթը միւհթէրէմ, վէ սայիլր պիր գաչ միւթէպէր թիւճճարան պէրապէր օլարագ, Հայլարըն իւգամէթկեահի օլան մահալէ թէշըիփ պույուր տուդրալնտահամըրիդ վէքիլ ֆազիլէթլիւ Պիտարու վարդապէտ, ֆազիլէթլիւ Աւրուս Եպիսկոպոս Արքացան հայր. վէ պիր գաչ միւհթէրէմ վարդապէտքահանայլար դարլըչոգըպ կէվէրզաթէղին գըլնմըշ պիր չատըր ալթընա գապուլ օլունմուշար:

Վիւշարիւէյս էլչի հազրէթլէրի մահալինէ ավտէթ իյէմիշ օլտուղունտան սօղըա, միլէթիմիզ թարաֆընտան տախի իպհարի թէշիփաթ լուգիւթ իւալիսէթ իւզըէ միւշարիւէյս Արքացան Հայլապէր, խատէմէի քիլիսէտէն մայեէթլիւնտէ պազը վարդապէտլէր քահանայլար պուլունա րագ՝ բէսմի (վիզիթա) իջրա գըլնմըշ տըր:

Աւրէք Հայլար վէ կէրլէ Խթալեալպար թարաֆընտան, մուզիւգա թագրմարը գարշըլը վիզիթա վէրմիշէր տիր. Հայլարըն կիթտիկինտէ մրւղիգա թէրէնիւմի Ազգային Խրդ օլունուղ շիւպհէսիլ տիր. անհագ՝ երգ նէ՛ օլունուն թանեմայէ վագըթ՝ վէ քէնտիմիզձէ գոլայլըգ պուլամամըշըղ. քէ զալիք՝ Խթալեամուզիդա թագըմը, չատըրա գատար կէլիզ կիթտիկինտէ, օլուտուղու նաղմէ հօթասը՝ վէ մէտալ էրալապընտան թահրիր օլունուր զանն իւտէրիզ:

Պու զէվաթը միւհթէրէմ պիրի պիրէլինէ միւլագաթ իթմէլէրինտէ, վէ Հայլար վէ Խթալեանլարըն պիլ միւգապիլէ մէվէտաէթի՛ խալիսիթի՛ թէվէժահւհի օլ տէրէմէ աշեքեար իտի քի՛ հէր էշքեալուէ մէսէրըթ ալամէթի՛ կէօրիւթւպ՝ գալպինտէ օլան տույղուլըրընը Խթալեալը հիսս իյէշիսկ իշէրինտէն պիրիսի թէրձիւման օլուապ վիվա Սուլթան (Ապտիւլ Ազեղ խան) պաղըրմասընտան, Հայլար վէ Խթալեալըյար պէրապէր վիվա, (եաշաթըն Փատիշահըմըզ) տէյիւ միւքէրը իտէրլէր իտի. Քէզալիք, վիվա Կարիսալտի, վիվա Լիւ-

պէրթա, վեվա՛ Առքըթո՞ր Խմբանուէլ վիվա՛  
Խւնիդա՛ Խթալիսանա՛ ։ շու սէտալար բէյ տէր  
բէյ գուապտէի ասիւմանէ եանքօ վերիստի ։ Ա-  
լիճէնա՛պ միլէ՛թ վիվա լ' Արմէնիսթ (կեցցէ Հա-  
յութիւն կամ Հայ Եղիք) տախի պաղըրմըշար  
տըր ։

Պու գատար իւնսիյէթ՝ մէտէնիյէթ տէվ-  
րինտէ միլէ՛թիմիզմէ պիր իդպալ սայըրա ձաիդ  
տիր ։ եանի տէվէ՛թի Ալիյէյէ սունուլան իւ-  
պուտիյէ՛թի խալեսանէմիդ Խթալեսանլարա պու-  
մէչսիէ պիր (յարաբերութիւն) իւնսիւյէթիմիդ՝  
վէ Հայլարըն քէնտինոնէ կէօրտիսէկի միլ-  
էթձէ իթթիֆագը քեամիլէտէն զուհը իտէ-  
պիլէծէք մուհասէնաթ վէ իուլահամժ ։ իշթէ  
պունդար տըր տիդգամթա շայեան տէսիկիմիդ  
մատտէլէր քի՛ հէր քէսին միւթալէտարնա հէ-  
վալէ խոււպ՝ պիդ պահունա կիլմէյիդ, վէ տիդ-  
գամթա շայեան օլան մէալի մանալարըլա պէյան  
իթմէյէ համեթ կէօրմէյիդ ։

Հանդէսին իշնատէ՝ իքինձի տիդգամթէ շայ-  
եան օլան՝ եէմէքլէրին թէմիզլիկի վէ քեագի  
տէրէծէ պու օլմասը՝ շարապըն Հայոց գինի  
իւնվանի իլէ եազըրը շեշէլէրտէն ծօշմասը՝ վէ  
պու օլմասը, սէրիօշ օլան կէօրիւլմէմէսի՛ գա-  
տէհէլին թասպագլարըն հէր քէսէ եէթէլիք օ-  
լուպ (թախմինէն պէշ եիւզ քիշեւ եէթէլիք)  
ալագրանկա սուփրա գուրուլմասը, վէ սայիր  
եյի հալլէր, քէգամթ սուփրանըն պիր ալ եէ-  
րի կիւնէշտէ օլմասը, վէ սայիր թէտապիրտէ-  
օլան գուրուլրը կէօրէնէր վար ըսա, միլէ՛թձէ  
հիսս օլսւնան տույկույա իթիպար օլունտրդտէ՝  
օնլար սարփը նազար օլունապիլը ։ Հէման  
Հագդ թէտալա հազրէթէրի պու զիյնէթին է-  
սասը օլան իսլահամթը Ֆիյիլէն կէօրիւլմէսինէ  
միւէսսէր օլմամըզը քէնտիսի իհսան պույուրա ։

Հանդէստէ միւթէսսիր պիր ճառ սէօյէ-  
յէնէր օլտուղու՝ վէ սաիր նութդլասը տախի  
օլմուշ օլտուղընտան՝ զաղէ՛թալարտէ կէօրիւլիւր  
զանն իտէրիզ, պիր գաչ Հէնճէրինին իշ-  
թիագը, միլէ՛թ սէվիճի րուհարը եիւրէկիմի-  
զէ գալազիմիզի թութուշտուրմուշնա աէ՛ քէն-  
տիլէր իլէ իւնսիյէթ իթմէկէ գուայըրդ օլմատը-  
ղը տահա ուստումնականլարա պիր ալէլի տու-  
հուլէ՛թլի մահալ ։ թախսիս օլուննմանտրընտան  
մը՝ վէ եա պունլար եէքիւնի պիր եֆրեարտէ  
օլմատըրընտան մը, նէտէն իսէ պիիէմէմ ։ պարի  
պու Հանդէստէ օլուն մահալլէրի պէյան օլ-

սա վէ կէօրիւշմէյէ մուվագֆտոդ օլապիլսէյի-  
տիք քէնտիմիզմէ պիր թէսէլի տույարադ ։

1861 Ապրիլ 16 Գայուրիյէտէ թէշքիլ օլու-  
նան Ռւսումնասիրաց Ընկերութիւնու շիմակյէ  
գատար հիւնիւ թէտապալիր իլէ տէվամիխուէկէ-  
լէրէք, պու տէվա շերքէթի մէգքիւրին Գան-  
ձապեսի Յովհաննէս աղա կ. Պալբգձետն՝ իս-  
թանալուա եօլճուլուղու հասէպիյէ իսթիֆա  
իյէմէսիյէլ, եինէ Գայսէրիտէ, Յակոբ աղա կ.  
Զանալըզձեան գուրա ուսուլի իւղի Գանձապետ  
ինթիւսապ օլունմուշ տուր ։

Նիրքէթ՝ Եսասի սազ օլմագ, վէ նիսէթի  
խայրիյէսինէ միւճէրէտ միւէսսէր օլմասը իշիւն,  
տիդգամթէ շայան շէօլէ պիր նիզամը շամիլ պու-  
լունմուշ ։

“Եանի էկէր շերքէթ համիլ օլտուղունիւ-  
թէ իրէմէկ իսէ հէր պիր բաժանորդլարըն վէր-  
տիքլէրի աղձէյի քէսէսի ն ղուրուշ 10 փարայ  
կիւզէշմէ իլէն կէրի ալապիլմէլիրի իշիւն թէ-  
մինաթ փուսուլասը վէրիմէք” ։ նասըլ քի սէլէֆ  
Գանձապետ Յովհաննէս աղայ պէ հէր բաժա-  
նորդա տէյին փուսուլասը վէրմիշ օլուղտան  
պաշգա զիքը օլան փուսուլա միւճիպինձէ Փա-  
յիլ իշէթմիշ օլուպ, պու կիւն ընկերութիւնուն  
սէրմայէսի պին իքի եիւզ ղուրուշ զիմմէմ հիսա-  
պըյլան մաէն եէքիւնի օն սէքիզ պին ղուրուշա  
պալիել օլմուշ գայսէրիտէքի հիսապ ։

Իզմիրտէ օլան 130 ատէթ միգտարի լի-  
րատան պաշգա ։ Տօղրուսու մէտէ շայեան ֆէ-  
տաքեարլըգ ։

Պէջըէճէ իգտամիլէ շերքէթի մէգքիւրի, պի-  
րինձի նիսէթինէ էրմիշ Թանգարան աչմըշ տըր ։  
իքինձի նիսէթի տահա պէջըիւր օլուպ՝ պիր  
Տպարան տախի աշմագ էմէլինտէ պուլունմալա-  
րը տըր ։ Ֆէգամթ պու իշ շերքէթին իլէրիէմէսի-  
նէ միւհթաճ պուլունուպէ վէ պիր շերքէթինիէ-  
րիէմէսի (տիրէքթօլըն) եամի շերքէթին իտարընա  
թայեին պույրուլմն գէվաթըրն Ֆէտաքեարանէ  
չուլշմանը ։ վէ մուգալարիէր գանունլարընըն քէտա-  
միլէն իճրասը վէ այիտ օլունան մէջլիսէրինին  
տէվամի իլէ օլաճաղը շերքէթի մէգքիւր պալա-  
րընա նամալիւմ օլմայը, պիր իշն պաշայըր  
սողըա օսանմագ իլէթինէ տիւչար օլմայարագ,  
սէլէֆ գանձապետ օլան զաթը միւթէ պիէրի միւտ-  
տէթի մէմուրիէթինտէ թէրաքիւմ հթմիշ օլան

ազչէնին հիսաւ գայմէսինի Գայսէրիտէքի շեր  
քէթին իւմումի մէջիսինէ թագախմիտէքէ  
քէնտիսի իսթիփա էթմիշ օլուղու հալտէ տաւ  
իի բաժանորդլար զիմմէթինտէ պուլունան տէ  
յուն սէնէտէրինի ալմագ թէպտիլ իթմէք իս  
թէմէյիպ շերքէթին տէվամը թէմինաթը իչիւն  
խահիշէր պուլունմուշ տու ր :

Վէ աչըլան Թանդարանտէ, մէմուլ վէ ար  
դու իտէրիզ քի օգումագ սէվտասը կիւն աէ  
կիւն թարագդի պուլուպ, Տպարան աչըլմասը  
նա տախի բէհպէր օլաճագ տըր շիւնքի օգու-  
մագ հագգընտէ շէյլէ պիր նէլ իթիգաթլմըզ  
վար տըր քի ինսան պիլտիքձէ տահա պիմմէյէ  
արզու իտէր պիմմէտիքձէ պիլտիկինտէն տէ օ  
սանը օգումագ պիր էքմէք տիր քի օնու էքլ  
իտէն և եէտիքձէ ածըղը եէմէտիքձէ տօյար ”  
(եանի լէզէթինի ալամազ) :

## ՄԵԽԾԵՊ ԱԼ ՄԵՏԻՆԻՑՅԱՅԻ

Պէշինձի Ռիսալցէ նազար պուլունա :

21. Քէզալիք մէտէնիյէթ թարիգինտէ թէր-  
պիյէ օլմայան շախս ինսանլըն ճայիզ օլանը պիլ-  
մէտիկինտէն էհիւլ վահտէթ օլուպ (գալէնտէ-  
րի էօմի իլէ) ինսանա ճայիզ օլան էյլիք իթմէ-  
նին, սէֆալէթի տէթ իթմէնին եօլունու ասլա  
թանըըպ ֆիխիլէ կէթիրմէյէ գասուր օլամագ :

22. Պիր շախսըն էօմիիւ քեամիլ օլմագ իչիւն,  
հիշ օլմազա եիկիրմի սէնէ տիւնեա իշէրինտէ-  
իթիտիստամ օլունմալը վէ պու սէպէպտէն տիր  
քի ինսանլար գրսդ եաշշընտան սօղրա քեամիլ  
սայըլըլար, ֆէգաթէ հէր շէյտէ քեամիլ օլ-  
մագ իչիւն իթիզա իտէն վաղըթ ինսանա վէ-  
րիմէմիշ օլուղու աշեքեար արը :

23. Պու սուրէթտէ ինսանըն էօմիր էպէ-  
տի օլսա տախին պու տիւնեատէ էօյրէնէթէկի  
շէյէլ թիւքէնիր տէնէմէզ վէ հէթիմալ քի պու  
տիւնեայէ գանաաթ իթմէյիպ՝ Ալլահըն ազա-  
մէթինտէ մէվճուտ օլան ախէր տիւնեալէրէ  
հիւքմ իթմէկէ թէֆթիշէ գաւզըշմասը տախի  
մէմուլ տուր :

24. Պէօյէթէնէ ինսանըն ագլը էպէտի պիր  
գուարէթ օլուպ, արաշտըրըթըլըլը տախի էպէ-

լնկերութիւնուն աչսըրդը պու Թանգարանա  
Մասիս, Մէճմուա, Սնաթօլի, Մեղու, նըսըֆ  
ֆիյաթըլա վէրիլմիշ օլուպ, Փարիզ, Մէր,  
ձէրիտէ, Թունիկ, Զեփիւռ, Վարդ վէ սակիր  
էրի տախի սպազմայը խահան հիմմէթի իլէ զե-  
քըր օլան թանգարանա իրաալ օլունմագտէ  
տիր, Պու Ճիւմէ իսլահաթ զազէթամըզ վասի-  
թարիլէ իլան օլունմուշ օլուղու հալտէ :

Պունլարտան մատէ եինէ Գայսէրիլէ հէմշէհըի  
Ալարար գայրէթու իգտամըլիլէ վէ իզմիրահալիի  
էրմինիեանըն ալի ճէնասպլղիլէ եիւզ օթուզ  
ատէտ Լիրա (օսմանի) թօվլանըլմըշ օլտուղու-  
մէսմութիմիզ օլուշէ եէնի նասպ օլան Գան-  
ձապէտ Յակոբ Ալանըն մարիֆէթի իլէ թափ-  
սիլին իլան օլունմասըն արզուիլէ միւնթազըր  
օլմագտէիզ :

## ԿՐՈՒՔ ԵՒ ՔԱՐԱԲԱԿՐԹՈՒԹԵՒԽՆ

Տես թիւ 3 :

21. Կմանապէս ալ քաղաքակրթութեան-  
ընթացքին չի կրթուած անձը մարդկութեան-  
վայելուչ եղած ընտրութիւնը չունենար, և  
մարդկային չարեաց անգէտ լինելովը միայն ա-  
նապատականի նման մարդկային թշուառուեց  
դիւրութիւն մը ճարելու մարդկութեան օգ-  
նելու միջոցները չի կրնար իմանալ և ՚ի դործ  
դնել :

22. Կնհատի մը կըթեալ փորձառու ըլլալուն-  
համար գոնէ 20 տարի աշխարհային գործոյ մէ-  
ջը զըալիլ պէտք է և այս պատճառաւ է որ  
մարդիկ յետ քառասուն ամաց կատարեալ կը-  
համարուին : բայց ամեն բանի մէջ կատարեալ  
ըլլալու չափ՝ ժամանակ տրված չէ մարդուս :

23. Բայց՝ մարդկային կեանքը յաւիտեան  
ըլլալոնին ալ այս աշխարհիս մէջը ուսանելիքը ըլ-  
համարիք . և գուցէ երկրիս մէջ պարունակեալ  
քննութեանց գոհ չըլլալով, Կստուծոյ կարո-  
ղութեան մէջը եղած ուրիշ աշխարհներու ալ  
տիրելու և զննելու ելէ :

24. Կյապէս՝ մարդուս մտաւոր կարողու-  
թիւնը յաւիտեանական զըրութիւն մը լինելով ։

ար թարգուէ օլմասընա նիսպէթ գուարէթի վէ էօմիւ էօլչիւլիւ տիր ։ վէ տիւնեմնըն քեամիլ օլմաղը եօգ տուր մատէմ քի ինսանըն էօմիւ վէ գուարէթի էօլչիւլիւ վէ իհթիածը իւմնի հայէ էօլչիւսիւզ հէմ տօլաճաղը եօգ տուր ։

25. Օրման իչինտէ հասըլա կէլէն աղաճար միյլէտար օլապկլիրլէր ։ վէ ճինսինի սագլարլար և լաքին պաղտա պահձէտէ աշլամնիշլարըն խաս սիսէթինի լէզէթինի էտինէմէզէր ։ տիմէք քի պահձէ վէ պաղ աղաճլարը օրման աղաճլարընըն լաթիֆլէնմիշէրի տիր ։ ճինսինտէ օլման աշլան մագ վասէթասըլըւսա ։

26. Քէղալէք՝ ինսան ճինսի տօղուշունսա հէր չէյէ եանի էյլիկէ ։ իլմէ ։ վէ սէնաաթա թապի տիր ։ լաքին՝ ճինսինի լաթիֆլէնսակիրէթէք մէտէնիյէթ գանօնլարընա միւհմած ալը ։

27. Թալիմ օլմագ ։ լաթիֆլէնմէք տիմէք տիր ։ վէ ճինսի ալա օլմագ թալիմ իլէ տիր ։ պիր միլէթէ թապիի թալիմ տօղուշա լաթիֆլիդ վիրմէք տիմէք տիր ։ քի պու տօղուշա վէ թապիաթա թէրպիսէ վիրմէք հէման աշլամագ կիւ պի տիր ։

28. Տօղուշա վէ թապիաթա էյի թէրպիյէ վիրմէք իչիւն մէքթէպլէք քիջայէթ իթմէզ ։ հէմ մէքթէպլէրտէ թէքմիլ բարյական թալիմ պուլունսա պիլէ ։ բարյական սիւտէ վէ գանա ։ միզաճը ինսանէ գարըշմատըդնա թէքմիլ մուհասէնաթը կէօրիւլէմէզ ։

29. Ինսանըն թէն իլէ բէսիմէնմէսի էն էվ վէլ բահմտէն պաշլանմասը կիսպի ։ ախանէթ ։ ֆազիլէթ ։ տատապ ու թէրպիյէ ։ այնէն տախի ըուհունտա բէսիմէնմէք իչիւն իդթիզա իտէն ։ գապուլիտէթ ։ հազըրըգ կէօրիւլմէլի ։ տիւնեա տէ պու տիպաճէյէ (սկզբունք) բայէթ վէ գայրէթ օլունմատըդնա էն մէտէնիյէթլի միլէթէլէր տախի վահշեյէթ ։ էսէրինտէն գուրթուլա մայաճագլար ալը ։

30. Զիւնքի հագդ թաալէ հազըթէլէրի տախի մէսէպի եախօտ տիյանէթի պէնիի ատէմին րուհինէ ։ եխութէյինէ եազըրմատընը մամթլուպ իթմէսի է հիւ տիյանէթէ մալիւմ տիւր ։

31. Ճանըն թալիւմի ։ եանի ինսանըն րուհունուն զաթընտան աղմամասը ։ ասըլ չպիըշ

հետաքըրութիւնն ալ մշսնչենական կերպիւ ըլլալուն հակառակ կեանքը չափաւորուածէ ։ և կարօտութիւնը ու ցանկութիւնը անփախան մանչափ և կատարուելիք չունի ։

25. Վնտառներու մէջ դոյացած ծառերը կը նան սոտղարեր ըլլալ ։ և սեուր կամ տեսահինն կը պահէներ ։ բայց պարտէ զներուն և այդիներուն մէջը մէծցած պատուաստուածներուն տուած պը տուղներու համը և յատկութիւնը չեն կընար ունենալ ։ ըսելէ որ ։ այդիներու պարտէ զներու ծառերը ։ անտառի ծառերուն ազնուացածներն են ։ անոնց տեսակին տրված պատուաստի միջոցով ։

26. Կմանապէս կընայ ըսվել մարդս ծնածատէն ամեն բանի յարմարութիւնն ունի ։ այսինքն բան բարութեան գիտութեան արուեստից բայց տոհմային ազնուութիւն ունենալու համար քաղաքակրթութեան կանոններու կարօտ է ։

27. Արթըլիլը ազնուանալըսելէ և տոհմային կամ Վգդային ազնուականութիւն ունելը մինակ կըթութեամբ կարելի է ։ աղդի մը բնական կըթութիւն տալը սերունդին ազնուութիւն տալը ըսելէ ։ և այսպէս ծննդեան ու սերունդի ազնուութիւն տալը իրերէ պատուաստ կը համար ուի ։

28. Վգդային կամ ծննդական կըթութեան համար գապիցները բաւական չեն ։ թէլէ դպրոցաց մէջ կատարեալ բարյական կըթութիւնն ալ պակաս չըլլաց ։ ինչո՞ւ որ ։ տնական դաստիարակութիւնը բարյականութեան հետ ։ կաթի հետ տրվելով բնաւորութեան չիսառնուիր նէ կատարեալ արգասաւորութիւնը չերկենար ։

29. Մարդոյս մարմական կազմակերպութիւնը նախապէս մօրը յարգանդին ձեւաւորուելուն համեմատ ։ առ ազինութեան կըթութեան և հաւասոց տպաւորութիւնները ։ անոր հոգւոյն աղդելու համար ընդունակութիւնն արամագրութիւն ունենալ ։ կը հարկանորի ։ այս սկզբանց ուշագրութիւն չըլլալով ամենակիրթ ազգաց մէջն ալ բարբարոսական գործքերը շարունակուելու վրայ են ։

30. Որովհետեւ ինքը Վմենակալ բարձրեալը օրէնքները մարդուն հոգւոյն ու սրտին մէջը գրօւթելուն համար պատկամ տուածէ և հաւասար ցողի մը յայտնեալ ճշմարտութիւն է այս ։

31. Մարդկային հոգին իր սկզբնատպէն չը խոտորելու համար ։ և բուն իսկ նախագաղատիա

վէ վունարբնա ույմասը իչեւն միւթէրէթ ճէ .  
ութինուէն մաստա՝ բուհունա տա թալիմիգմի .  
զա էթափիկինուէն՝ իքիսինէ տէ ազիմտիգամթ՝ վէ  
գանոնլար՝ իսթէր .

32. Տիմէք տիր քի՝ կէրէք ճէսէթէ՝ վէ կէ .  
րէք բուհա, իքիսինին պիր սիսագտէ թէրպիյէ .  
դապութիթէսինէ ույկուն նիզամվէ գանօն՝ ան .  
ծագ աօղուշա վէ սիւտէ վէ գանա վէրիմէքլէ .  
ուածաղընտան՝ անալար վէ պապալար՝ վէ պիւ .  
թիւն ֆամիլեալար թէրպիյէի օլմագ կէրէք տիր  
քի, ինսան օլուպ քէնտի սուրէթլէրինէ . մու .  
վագրգ մէկուաէրի մէյտանէ կէրէք, ինսան  
իսմինէ լայրգ պուլունալար .

33. Տոքաջ ապուննա մէ Առանձին մէն անուն  
է ետևալ ոտանաւորը աշխայժ ուսումնա .  
սէր պատանի մը խրկածէ մեզ, զոր սիրուկ կը  
հրատարակիմք .

## Ե Ռ Գ

### ԵՐՈՒՐԴԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Հովիտ ծածկեալ՝ ի ծոց լերանց,  
Գողտրիկ պատկեր իմ հայրենեաց .  
Երրորդ անգամ սիրոյ նըւագ,  
Քեզ գայ ձօնէլ այ պատանեակ .  
Օ՛ն Երգեցէք այկեան զուարթունք,  
Ալոյ է ժամա, դարբն արցունք .

Հրեշտակն այոց յերկնից սլանայ,  
Կայուածքներէն ժըպիտ շողայ .  
Եւ այն ժողուն վերականգնին,  
Համբ առերակը այտապանին .  
Այկեան կուսանք օ՛ն փութացէք,  
Երածին վարդըս սիրուեցէք .

Փայլուն աստղեր ահա շողան,  
Երբ հաշտութեան երկնից նըշան .  
Այկեան փառաց՝ նոր դարդարել,  
Հայկեան քընար՝ նոր երդք տաւղել .

րին (Աստուծոյ Պատկեր) համաձայնելու հա .  
մար, մարմինէն զատ անոր հոգեկան կարողու .  
թեանց ալ կըթութիւն տայլու անհրաժարելք  
պարտականութիւնը ձանաչել պէտք է . և եր .  
կուքին ալ այսինքն մարմնոյն ու հոգւոյն զգու .  
շաւոր նախապատրաստ կանոններ կը հարկաւո .  
րի .

32. Ա երջապէտթէ մարմնոյ և թէ հոգւոյ եր .  
կողունց ալ միակերպ ընդունակութիւն՝ պատ .  
շաճագոյն կարգաւորութիւն, և բնականարար  
կանոննեալ օրինօք կըթութիւնը՝ մարդուն  
խառնուածքին ազգելու տրամադրութիւնները,  
ծննդեան և կաթին հետ տրվածներն ըլլալով,  
մայրերը և հայրերը՝ և բոլոր գերդաստան մը  
կըթեալ ըլլալու են որ՝ ըստ իւրեանց պատկե .  
րին նմանները ծննդելով մարդ ըսվելու ար .  
ժամի ըլլան .

այ պատանիք օ՛ն ձայնեցէք,  
Գոնուրիկ ձայնով ՕՐՈ օրհնեցէք .

Ո՛հ այրենիք ալ թողչե լան,  
Մասեաց սարեր արձագանք տան .  
Առ Եփրատէս, Տիգրիս գետեր,  
Աւր կան թաղուած քաջաց ոսկերք .  
այ ծերունիք վեշաք ձեր մոռցէք,  
Մանկանցդ ձակտէն ըղյոյս տեսէք .

Աթազատ թ. սթացան

### ԳԵՐԴԱՍՏԱՆԱԿԱՆ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տես թիւ 6.

Ուստի բնական գութ ծնողաց իրենց զա .  
ւակին վերայ հասարակէ և կենդանեաց, աս .  
կայն մարդկային խութեան սիրոյ աղբիւրները  
քննելով ուրիշ դիտուննք մը կը տեսնըին ա .  
նոր սիրոյն օրինացը մէջ, որ մարդոյս միայն վե .  
րաբերելով կը զատիլ բոլոր կենդանիներէն, մայր  
մը իւր արգանդին պատուղը իւրեւ իւր անձը սի .  
րելով ինքը զինքը անոր կենաց դոհելու չափ սէր  
ունենալը յայտնի է և երկար խօսել ալ պէտք  
չէ մարդ եղողը կարուել խելամուել . բայց այս  
մէրը անբանից կարգին վերամբարցնելով մարդ .  
կային սեռին վայելու չատկանիշ կէտերը ցու .

ցանելու համար բնական գլխոյն կերպերը քիչ  
մը որոշ և նկարագրապէս խօսիլ պէտք է:

Ա երը գրվածին համաձայն, մարդկային կե-  
նաց յաջորդաբար յորդւոց յորդիս շարունա-  
կութեան հոգի տուողը, կամ անոր մշտնջե-  
նաւորելուն աղքիւրը սէրն է. բայց այս սէրը  
մարդոյս և անբանից հասարակ օրէնքը համար-  
ուելով, անասուն մը ծնած ատենը իսկըն իւր  
ծննդեան յաւերու մէջն ալ վերջին ճիգ մը և  
տարնապէ հօգածութիւն մը ցուցանէ նորածին  
էակին վրայ. ինչպէս յայտնի տեսնըված է ըն-  
տանի կենդանեաց մէջը որ՝ ոմանք լիզելով՝ ո-  
մանք թելին տակը ջեռուցանելով՝ զարմանալի  
երկանց և համբերատարութեան յայտնի գործ-  
քեր ցուցանեն՝ որ զմարդը գերազանցեն երբեմն  
յայսմ մասին:

Բայց մարդը որ Հայր, և Մայր կամ լծա-  
կից անուանելով, որդեմնութեան փափաքով և  
մնունդ տալու հոգերով զբաղեալ, փոփոխակի  
կարեկցութեամբ իրենց կենաց կերպարանափո-  
խութեանը կսկըսին հիմնադիր հանդիսանալ, ա-  
ռաջին գութ և խանդ նոցին սկսանի նորածին  
մանկան վրայ նայելէն, անոր երեսաց գծագրու-  
թեան, համեմատ չափակցութեան աչաց, ա-  
կանչաց, բերանոյն շվթանց և ոնդաց գեղեցիկ  
բարեկերպութեան. երեսացն լուսապայծառ  
փայլունութեան, այտիցն շուշանակերպ,  
փարգակարմիր գեղածիծալ քնքուշութեան,  
և բոլոր մարմնոյն գողպարական հրեշտակալիպ  
նմանութեան գմայլելով յառելով հիացում մը  
կըզգան անթարգմնել. և ընդ գաղտնիս բնու-  
թեան չկընալով թափանցել, կը զարմանան որ  
այնպէս ծաղիսափիթիթ արարած մը իրենց միա-  
ւորութենէ առաջ բերուած է, ըսել է որ՝ եր-  
կու լժակիցներուն սիրտերը, առաջ անմիւթ ըզ-  
գացմունքով մը գեղանիլ սկսանի, թէպէտ իրե-  
նանք անծանօթ են այս բնական ձկլքին, այսին-  
քըն բնութեան և իրենց մէջ աղդեցութիւն ը-  
նուլ հոգւոյն տրամադրութեանց, անկիրթ ըլ-  
լազով ուսմանց՝ և կրօնից սկզբնական դիտանց  
անհմուտ. բայց լծակից ամուսինք իրենք գիտ-  
նան ու ըլ գիտնան, բանականութեան և հոգ-  
ւոյն զօրութեան բնականաբար հպատակելով  
հոգեկան զօրութիւնը գերդաստանին մէջը խը-  
նամերու պահպանելու սահմանեալ հիմնական  
յաջորդական մշտնջենաւորութիւն մը են. և  
յաւիտենական էութեան մասն են, կամ ա-  
նոր պատկերին յայտնութիւնը զօրութիւնը

լմնելով՝ գէպ ՚ի կատարելութեան նախատպին  
դիմելովմին իրաւունք ունին երկնից արքայու-  
թեան ժառանգութեան:

Ա ամս զի մարդկորեն խորհելով ինչ, բանի  
վրայ չափակցութիւն գեղեցիկութիւն կամնակ-  
հեշտական քնքութիւն փնտովի, նոյնը կատարե-  
լութեամբ կէտը ինդրել է. և ասանկով առաջին  
գրգիս բնութեան և բոլոր արարածոց բազմա-  
նալոյ թելագիր զօրութիւնը՝ անասնոց մէջ այլ  
իմն կերպիւ ներգործութեամբ, իսկ մտաւոր  
էակին մարդոյս մէջը գէպ ՚ի յաւիտենականու-  
թիւն միտելով, և զայնուիկ միայն հպատակ բըռ-  
նելով, աճին զամումն Աստուծոյ բատ Առաքե-  
լոյն:

Գուցէ մէկը շուարի այս խորհրդածու-  
թեան վրայ և կարծէ Աստուծաբանական խըն-  
թագիրներ յարուցանելու նիւթ մը արուած,  
այո՛. ես ալ զայս պիտի հաստատեմ այս գրոյս  
միջոցով որ աշխարհս այս, երկնից կամ յաւի-  
տենականութեան նախադուու մը պէտք է ըլլալ.  
եթէ կատարեալ կրօնից կրթութեամբ քաղա-  
քակրթութեամբ մարդիկ իրենց փոքրիկ շըջա-  
նը կատարելու ըլլան:

Եւ զարմանալին այս է որ՝ մեր հինգ զգա-  
յութիւնը որ անասնոց ալ տրուած հասարա-  
կաց ձիրքեր են մարդոց և անբանից մէջ տեղը,  
այս զգայութեանց կրթութեամբը միայն կարող  
եմք յաւիտենականութիւն ստանալ և արժանի  
ըլլալ մարդկութեան անուան. վասն զի « մեծ  
է մարդ և պատուական » վերը ըսածներես  
յայանի երեցաւ որ կազմութիւն և խնամածու-  
թիւն գերդաստանին բնական գութով պիտի  
հաստատի, և բնական գութ ծնողաց անխոր-  
շելի օրէնք են բնութեան այս դաշամբ՝ զի ծը-  
նունդ նոցա նման ըլլայ ըստ ամենայնի իրենց,  
և եթէ այս դաշնքը պատահմամբ մը խանգա-  
րուած ըլլայ՝ այսինքն ծնունդը՝ ծնողաց կերպա-  
րանքը ըստնենայ հրէշ մը ըլլայ, նոյն ժաման-  
տագնապ մեծ է այն ծնողքներու. և չեն հա-  
մարիր մարդկեղէն ծնունդ զայն, այլ կամ բը-  
նութեան վրիսական և կամ այլ ինչ տարօրինակ  
պատահումն համարեալ նոյն կերպարանօք նոր  
գերդաստան մը անհնարի է կազմել. այլ նը-  
մանութիւն հարց և մարց և անոնց բնութե-  
նակից ծնունդք միայն են մարդկային սեռին  
բարգաւաճանքը, և այս այնքան ձշմարիտ գի-  
տումն է բնութեան և մարդկային ախորժակաց  
յարմար՝ մինչ զի մարդու մը կատարելութեա-

Նը մոտաւորական զօրութենէ շափելու և առաջինութեանց մեծ համարում տալէն ետքը՝ բարեւափ համեմատութիւն ունեցող գեղեցիկ կերպարանքը իբրև արտաքին նշան համարելու է հոգւոյն մեծութեան :

**Արդ** որովհետեւ ծնողք իրենց խնամքը անոր համար տարածեն զաւակացը վրայ, վասն զի անոնք կենդանի պատկերներ են իւրեանց էութեան, ասովլ ծնողք զաւակնին սիրելովնին իրենք զերենք կը խնամեն և սիրեն ըսել է :

**Ասէ** կը հետեւի զի Հայր և Մայր մը չեմ սիրեր իրենց որդւոց մարմինը՝ եթէ հոգի չունենար, և դարձեալ չեմ սիրեր իրենց զաւակաց հոգին, եթէ մարմինը իրենց նմանը չեր ըլլար և հրեշաւոր ըլլար, հարկաւ տրումնւթեամբ մնուցանէին այն ցուցանքաւոր կենդանին : Եւ յիրաւի եթէ հոգւոյն կողմանէ և եթէ մարմնոյն կողմանէ, թերութիւն ինչ զաւակին ցաւ մեծ է ծնողաց, և սիրոյն նոցա անշըրպետ, զի միշտ հառաջանօք կը նային իրեւ պակասաւոր ՚ի նմանութենէ իւրեանց էութեան, և որչափ գեղեցիկ գոյաւորի մանուկն յորովայնի, և չքնաղակերպ ծնանի, նոյնչափ ցնծութիւն է ծնողաց : Եւ աւելորդ է ասել, թէ բոլը տիեզերաց մէջ գեղեցկութիւնը առաջին սիրելին է բնութեան, և հնգից զգայութեանց մարդոյ գեղեցիկն միայն է վերջին նպատակ՝ և կենաց վայելութեան կամ նաև նոյն իսկ կեանքընքն ։ ։ ։ վասն զի սէր ծնողաց սերտ կապի ՚ի գեղեցիկ նմանութեան զաւակին, և նուազի ՚ի պակասի գեղեցկութեանն . այս ըսել կը լայ՝ սէր ծնողաց թէպէտ առանց միտ դնելոյ կամ գիտելոյ նոցա ՚ի չափակցութիւն մարմնոյն կայացեալ՝ ծնողական համեմատութիւնն սիրեն ՚ի մարմինի զաւակաց իւրեանց և չէ թէ զմարմինն լոկ, և այս խորհրդով՝ հեշտութիւն մարդոյ գերազանցէ յանասնական բերմանէ, երբ կիրթ ախորժակ գեղեցկութեան համեմատութիւն է միայն, զոր գեղեցկութիւն անուանեմք : Կմանանպէս հինգ զգայութեանց զգայցմանքներն, շօշափմանք, լսելիքն, ճաշակելիքն, հոտոտելիքն, և տեսանելիքն, մարդոյն վրայ անսիւթ (իդէային) միաւորութեամբ հոգոյն գոր

ծարաններ ըլլալով՝ անհունս անցանեն զանցանեն քան զանասնոցն զգայութեանց :

**Այն** խորհրդածութեան մէջ բազմագոյն բացատրութեան ծանօթութեան կարօտ կետեր ըլլալով տեղ տեղ ծանօթութեան նշան դընելը հարկաւոր էր և այս պարտաւորութիւն ճանաչելով ձեռագիր պատճենից մէջն ալ իրօք դրածեմք այդ նշանները որ նոյն ծանօթութիւններն ալ կամ ՚ի միասնի կամ զաւագրութեամբ, ՚ի լոյս ընծայելու առաջադրութիւն ունէ ինք և բաղաձանք ալ ՚ի սրտի բայց այժմ տեսնելով որ մեր Վարդը միամեայ կետանք ունենալու հազեւ հաղ սնունդ կը մուրայ, համոզուեցանք որ այդ ծանօթութիւնները, ՚ի խաւար ընծայելու ըստիպուած եմք :

### Ե. Օ. Պ

**Մեր** յարդոյ բաժանորդներէն կը ինդրուի որ բարեհածին հատուցանելու հանդիսաւ տարեկան գինը, որ կարող ըլլամք սահմանեալ օրը շարունակելու հանելու (Վարդը). և եթէ անանք գիտաւորութիւն ունեցողներ կան որք երթալով աւելի նուազ գնով առնեն, այսուհետեւ այն դիտաւորութիւնը ըստի կը նամք յառաջ տանիլ, և փորձով հասու ալ եղած եմք, որ գնոյն նուազելովը ընթերցողները ըստի շատնան . այլ ինչ են՝ ո՛րչափ կան նէ ուրիշ ազգայինները այն ընթերցողներու թիւը չաւելցնելու համար որպէս թէ ուխտեր են . անոնց այս ուխտին չեմք գմկամակիր յըտիչը պարապ տեղը չըբարձնի . չէ՛ ըսեն ալ բարեկրարութիւն է, որպէս և ընդունիլը . տարբերութիւննին այս է, որ մէկը գործոյն յաջողութեան կօժանգակէ, միւսն ալ տարապարտ ծախիքն կը փրկէ զմեղ . միոյն երախտապարտ, և միւսմէ (չէ՛ ըսողէն) չնորհակալ լինիմք :

ԽՄԲԱԳԻՐ-ՏՆՈՐԵՆ

S. ՄԱՐՏԻՐՈՍ ՔԱՀԱՆԱՑ

ՆԿՈՂՈՍՆԵԿ ԿԵՍԱՐԱՑԻ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ. Յ. ԳԻՒՐԲԱՆԵԱՆ

ԿՈՍՏԱՉԻՆՈՒԹՈՂԻՆ, ՖԻՆՃԱՆՃԱՐ

\* Ադամին իր կնոջ անունը կեանք կոչելու անոր գեղեցկութեանը զնայլած սիրոյն օրինօք մարդկային աղդին բաղադային ազգին աղքեւը ըսել կուզբու: